

մանակի սիւնհոդաց և ժողովոց մէջ կը տեսնենք որ անընդհատ և
բուռն եղած են միշտ տրտունջք և գանգապը ընդդէմ աճման և
թշուառ կացութեան ընկեցիկ մանկանց ։ Ծնկերական այսպիսի
մեծ խառնակութեան մը առջևը առնելու համար՝ սկսան նոյն իսկ
քաղաքական ժողովք մոտածել ։ Միշտանու տարեգիրք կը յիշառա-
կեն որ ութերորդ գարուն յիշեալ քաղաքին մէջ ապաստանարան
մը կանգնուեցաւ գտնուած և ընկեցիկ մանկանց համար ։ Մուրա-
դորի և Տը Ժերանսո միջին գարու մէջ կը յիշառակեն նման քաղ-
մաթիւ հաստատութիւններ իտալիոյ այլ և այլ քաղաքաց մէջ ։

Շարունակելի

ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԱՆԿԱՆՑ

Փրետերիկոս Ֆրէօպելի մանկանց դաստիարակութեան վրայ
յայսնած գաղափարները ուստմնասիրած ժամանակ՝ ոչ յանդէպս
կը յիշենք իր առ Քրատոզ գրած նամակին մէկ անցքը, ուր այս-
պէս կ'ըսէ ։ « Ասո ծլեցաւ և բացուեցաւ սրտիս մէջ գաղափարս,
կարծես ներշնչմամբ՝ գարնամ գեղեցիկ առաօտ մը, մինչ շրջա-
պատեալ էի գեղեցիկ և ամեւ աթարմ բնութեան տեսարանով ։
այսինքն թէ պէտք է գտնուի ապահով և ամենապարզ միջոց մը
ազատելու զմարդկային կեանս ՚ի հակասութենէ, կամ թէ ինչ-
պէս նոյն ժամանակ բացատրեցի իմ գաղափարս, եղանակ մը՝ վե-
րագարձնելու առ մարդն իւր ներքին խաղաղութիւնը ։ և թէ
այս միջոցը կամ կերպը վնասուելը՝ միաք գրի որ իմ կենացս և
այսասութեանցս նպատակն ըլլայ » ։ Նոյն ինքն իսկ Ֆրէօպէլ իւր
մանկութեան ժամանակ շատ կրեր էր կենաց այս հակասութե-
նէն ։ դաժան հայր մը և անսիրելի մօրու մը ունեցեր էր, և ան-
ձամբ փորձեր էր խիստ և խեղճ կենաց վտանգաւոր և գառն հե-
տեանըներն ։ Փորձեր և քններ էր որ այս տեսակ կեանքը՝ ամե-
նամեծ արգելք մ"է բնական աճմանն, որովհետեւ գործարանական
աճումը՝ միայն արտաքին կանոններով չի զարգանար՝ այլ նաեւ
բնական օրինաց զուգաւորութեամբ ։

Կամաց կամաց մոտաց մէջ տոգորեց որ այս հակասութիւնը՝
կենաց անհրաժեշտ պարագայ մը չէր, և եթէ կարենանք մենք ըստ
պատշաճի և արդարութեամբ ապրիկ՝ այս պատերազմը և հակա-
սութիւնն ալ պիտի գադրի և անհետանայ ։

Կենաց և գաստիարակութեան մէջ մուժանելիք ներդաշնակու-
թեան քաղափարը՝ կարծես թէ Ֆրէօպէլի բովանդակ վարդա-

պետութեան հիմն է : Քբառուղի նամակին մէջ յիշուած գաղափարը ունեցած ժամանակ, դեռ ևս չեր համոզուած որ այս ներդաշնակութիւնը կարելի էր ի գործ գնել դաստիարակութեան փոփոխմամբ : Յիշեալ նամակին մէջ էր կրկնէ դարձեալ . « իմ անձնական փորձս, մանաւանդ համալսարանին մէջ կատարածս, աներկրայելի կերպով ուսուցին ինձ որ ցարդ բռնուած դաստիարակութեան կերպը՝ կը բթացնէ և կը խաւարեցնէ ամէն մուռառական կարողութիւն, ուստմահական յառաջադիմութիւնը կ'արգելու : Ուստի հաստատութեամբ միտքս դրի որ այժմեան դաստիարակութեան եղանակը՝ հարկ էր հիմնական յեղափոխութիւն մը կը » :

Ֆրէօպելի սկզբունքները եթէ ուղղապէս ըմբռնենք՝ ոչ միայն դաստիարակութեան բնական ծրագիրներ պատրաստելու կը ծառայեն, այլ նաև ընդհանուր կենաց վրայ խորին քննադատութիւն մ'են, այս սկզբունք՝ կ'ուսուցանեն մեզ որ գաղափարական կեանքը չէ այն՝ յորում յարատե պատերազմ մը կայ հոգւոյ ընդ արտաքին աշխարհի, այլ այն՝ յորում երկու տարերք ալ կ'ապրին 'ի ներդաշնակութեան . դարձեալ պէտք չէ որ զա՞կարելին ջանալով 'ի գործ գնել՝ մեր ուժը վասնենք, այլ պէտք է մեր լաւագոյն և ուղիղ ներշնչմունք կերպով մը մարմաւարենք՝ անոնց վրայ թափերով մեր բովանդակ ուժը :

Սակայն թէպէտ ֆրէօպելի սկզբունքները հաւասարապէս գործադրելի կը թուշին ի վաղապետութեան թէ կենաց ուղղութեան և թէ դաստիարակութեան զաղափարաց, սակայն 'ի գործադրութեան՝ շատ աւելի դիւրին է յարմարել զայնս դաստիարակութեան՝ վասն զի արտաքին աշխարհը՝ յորում կը կենցաղափարին մեր մանկունք շատ աւելի պարզ է և դիւրաւ կրնանք զայն կարդադրել և ուղղել :

Թէպէտ չենք կարող իրենց գաղափարական աշխարհ . մը տալ, սակայն գործադրականը կրնանք մեծապէս դիւրացնել :

Լաւ կարգաւորեալ մանկապարատէջ մը՝ իր փոքրկութեան մէջ՝ օրինակ մ'է բովանդակ մարդկային կենաց ընթացից . իւրաքանչիւր անհատ ըստ անձին ախորժակաց՝ առանց արտաքին ո և է ազդեցութեան՝ կրնայ ընտրել իր փափագածը . երբ մանկունք երջանկութեան և սիրոյ շրջանակի մը մէջ ապրին՝ կարծես թէ յանգէտակային արթննալ իրենց բարոյական զգացմունքները . մանկանց ստախօսութեան առաջին պատճառը վախիր՝ մանկապարտիզի մը մէջ չի գտնուիր, և տեղոյն դիւրն այնպէս կը բերէ՝ որ նոյն իսկ երկրորդական պատճառք ալ տեղիք կու տան, ինչպէս անձնասիրութիւն, անփութնութիւն և այլն : Ուսուցիչը կամ ու

սուցչուհին՝ կ'ուսումնասիրեն և կը քննեն զմանուկը, և նպատակին հասնելու համար՝ նոյն իսկ իրենց բնական հակամիտութիւնները կը գործածեն. նա կ'աշխատի միշտ իրենց հետ, քաջալերով և օգներով իրենց. ազնուաբար ուղղերով իրենց բարոյական ոյժը առ արդարն և բարին, և ոչ իրբ իսկամ դատաւոր :

Մանուկը եթէ ձեռքն ունեցած աշխատութիւնը չկարենայ յաջողունել կամ՝ աւարտել ոչ երբէք կը պատժուի, և ընդհանրապէս և ոչ իսկ կը յանդիմանուի. բայց մանկունք իրեւց աշխատութեանց ուշադիր ըլլարվ՝ ոչ երբէք դատարկ ժամանսակ կ'անցունեն : Թիէ նիւթական և թէ մուտքական տեսակէտով՝ ոչ երբէք ուսուցիչը կը պահանջէ՝ ի մանկանց այնպիսի բաներ՝ որ այն հասակին մէջ բանաւորապէս անկարելի ըլլայ անոնց գործադրութիւնը : Այսնիւթին մէջ ուղղապէս գործելու համար՝ համակրութիւն, փորձ և ընտրողութիւն պէտք է :

Շարունակելի

ԿԵՕԹԵԻ ՈՐԴԻՈՅՆ ԱԼԲՈՄԸ

Գերման հոչակաւոր ուսուցիչ մը՝ շահագրդիո հաւաքածոյ մը կը հրատարակէ, քաղեալ այն գրքէն՝ յորում բանաստեղծին որդին կը հաւաքէր յիշառակներ, իր հօրը մեծանուն բարեկամաց խօսքերը և քերթուածները, և նոյն իսկ իրեն հասակակից անձնական բարեկամաց յիշառակները : Նշանաւոր ուսուցիչը կը դիտէ, թէ մեր ներկայ գարը իրաւամը թղթոց դար կողուեցաւ, որով հետեւ այնչափ բազմաթիւ են հրատարակութիւնք՝ որ անկարելի է ո և է անձի մը աշքէ անցնել և քննել այս ամենը իր մասնաճիւղը . սակայն կը հաստատէ թէ կայ մասնաճիւղ մը որ այժմ՝ իր կարենորութիւնը կորուսած է և դրեթէ վերջացած . այսինքն մասնական թղթակցութիւնք և յիշառակաց գրենանք՝ որք կը պարունակեն անձնական խորհրդաժութիւնք և զգացմունք, այսինքն՝ սրտի գիրքը պակաս է կ'ըսէ նշանաւոր ուսուցիչը :

Այսօրուան օրս տիրացած ամենայն ինչ հրատարակելու փափագը և եռանգը՝ մեծապէս խափան կը լինի այս տեսակ հրատարակութեանց . մինչ ընդհակառակն հին ատեն յաճախեալ և մեծապէս դնահատեալ էր այս տեսակ հրատարակութիւն : Կէօթէի ժամանակ բարեկամաց մէջ կատարուած այն մասնաւոր թղթակցութիւնը՝ այսօրտան օրս և ոչ իսկ կրնանք ըմբռնել . և իր յիշառակաց գիրքը բարեկամաց առջև բաց՝ պահելու սովորութիւնը՝ որ հին ատեն սովորական բան էր, մանաւանդ ուսումնականաց մէջ այժմ միայն քանի մը օրիօրդաց վերապահեալ է :